

կառակ իր կամքին ու ջանքին՝ ո՛չ ոքին
կը տրուի . . . :

Եթէ ճիշդ և ճշմարտ են ասոնք, Հո-
զի՛, անցերեկի մեղքին տիրոջն իսկ կը ներ-
ուի՛ հեթէ զղջայ, հեթէ դառնայ ու նետուի
զիրին իր հօր կամ եղբոր: Կը գրկուի, կը
համբուրուի, կ'որդեգրուի վերստին, հեթէ
ան բանայ իր հոգւոյն ալքերը և զգայա-
բանքները բոլոր՝ տեսնելու և զգալու, սի-
րելու և ապրելու համար հոգևոր ու բա-
նաւոր ճշմարտութիւնները, մէկ խօսքով
կը փրկուի անիկա ալ. . . : Իսկ եթէ անցե-
րեկի մեղքին հեղինակը իր խորհուրդով,
զգացումով, կամքով ու կեանքով զուրս
կուգայ մարդկութեան, խպտա կը կորսնցնէ
կամ կորսնցուցած է մարդու շնորհք, և իր
ձեռքով իսկ այլևս խզած է որդեգրութեան
կապը Հօր Աստուծոյն, նովին գործով խը-
զած է նաև կապը եղբայրութեան քեզի
հետ և ամենուն հետ: Ըսէ՛, Հոզի՛, ճիշդ
չէ՞ ուրեմն որ անիկա այլևս մարդ չէ և
մաս չի կազմեր քու մարդկութեանդ և
հետևաբար այլևս հոգի չէ՛ կցորդ քու հոգ-
ւոյդ և նման անբան անասուններու, յե-
տայնու չի կրնար քեզ ներշնչել մարդու
սէր, գուժ, կարեկցութիւն, որոնց անու-
նով կը յուզուիս, կը խօսիս և կը պահան-
ջես արդարութիւն կամ ողորմութիւն. . . :
Ո՛չ, Հոզի՛, այդպիսի անարժանին հետ ըլ-
լալ ու մնալ ո՛չ միայն անկարելի՛ այլ նաև
մեղք է. . . անցերեկի: Կա՛մ անոր հետ կա՛մ
Աստուծոյ, չկայ միջին ճամբայ. . . : Չարին
և նոյնիսկ անուղղայ չարագործին համար
խորհիլ, աղօթել անոր դարձին համար աշ-
խատիլ, մտաժալ, նոյնիսկ կարելի զոհո-
ղութիւններն յանձն առնել՝ լաւ, ա՛յդ կը
հասկնամ, աւելին սակայն՝ ունեա՛յն է և ի
չարէն . . . : Այո՛, պահէ գուժդ անոր հա-
մար. աւաղէ՛ նոյնիսկ իր արդար կորուստը
և ա՛յդ քան: Ան չդարձա՛ւ քեզի և իր Աս-
տուծոյն, դուն այլևս հեռացած իրմէ,
դարձի՛ր անոնց՝ որոնք պէտք ունին սի-
րոյդ, գուժիդ, գուրգուրանքիդ և լոյսիդ,
կատարելու համար փրկութիւնն իրենց՝ ու-
րուն կը ցանկան և որուն համար մանա-
ւանդ պատրաստ են ամէն զոհողութեան. . . :
Իսկ իր անձէն և ապա քենէ կամաւ լըք-
ուած՝ մեղաւորին հօրը ձգէ՛ Աստուծոյ, եթէ
կամենայ՝ կը փրկէ զայն և կրնայ փրկել
յարուցանելով զայն իր մեռելութենէն կամ

ՅԱԻՏԵՆԱԿԱՆ ՔԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

«Ոչ գայ արխայրիւնն Աստուծոյ խաւով,
և չափցնք թէ անուասիկ աս է կամ անգ,
զի անա արխայրիւնն Աստուծոյ ի ներս ի
ձեզ է»: (ՂԹԿ. ԺԷ. 20 - 21)

Յիսուս՝ Երուսաղէմի և Գալիլիոյ մէջ
Իր ուսուցումներու ընթացքին վերահասու
կ'ըլլար այն մտայնութեան որ ընդհանրա-
պէս կը տիրէր ժողովուրդին մէջ: Իր քա-
րողած թագաւորութիւնը բոլորովին ասար-
բեր էր այն հասկացողութենէն զոր հրեա-
ները ունէին: Երկար ատեն փրապետուած
ըլլալով Հոռոմէական կայսրութենէն, ա-
կընդէս կը սպասէին Մեսիայի մը գալուս-
տին որպէսզի ազատագրէր Վեհովայի ըն-
տրեալ ժողովուրդը զերութենէ, համաձայն
մարգարէներու զուշակութեան: Յիսուսի
համար սակայն Իր թագաւորութիւնը ժա-
մանակաւոր ու այս աշխարհինը չէր: Ոչ
ոք զինքը չըջագատող ամբոխէն կը հաս-
կընար Իր Աստուծութիւնը, Իր առաքե-
լութիւնը և Իսրայէլը փրկելու Իր գալուստը:
Հետևաբար, Անոր խօսքերը ակնկալուած
Մեսիային գալուտեան յոյսը կը չքացնէին,
և բացուածք մը կը գոյանար Յիսուսի և
Ժողովուրդի զանգուածին միջև: Հրեաները
իրենց դարերու յոյսին իրականացումը ու-
զած էին տեսնել Յիսուսի մէջ. պահ մը
օրօրուած էին ապագայի հետանկարներով՝
ապա՛ թշնամացած Անոր հետ. վասնզի Ան
կ'ըսէր. — Եթեդրեցէք նախ զարքայութիւնն
Աստուծոյ և այդ ամենայն յաւելցի ձեզ: Որքան
ընդարձակուէր Յիսուսի գործունէ-
սէթեան գաշաը այնքան աւելի անհրաժեշտ
կը դառնար Իրեն աշխատակիցներ և աշա-
կերտներ ունենալ: Իր շուրջ հաւաքուած
էին խումբ մը երկտասարդներ որոնց ուզ-

վերստեղծելով իրեն նոր արարած:
Այո՛, Հոզի՛, գերի սրտիդ և մեծ սի-
րոյդ, մի՛ կամենար ինչ որ դէմ է օրէնքի,
մտքի և դատողութեան, ինչ որ դէմ է
նոյնինքն Աստուծոյ կամքին . . . :

ՀԱՅԿԱԶՈՒՆ Ա. ՔԷՆՅ. ՈՍԿԵՐԻՉԵԱՆ
(ՎԵՐՆՆՍԱՅՈՒՍ)

դատութեան և պարզամտութեան զտա-
հութիւնը ունէր: Պարզ ձկնորսներ էին ա-
նոնք, Գալիլիոյ լճակին եզերքը անցուցած
իրենց մանկութիւնը, բայց հաւատաւոր-
անոնցմէ իւրաքանչիւրը հետագային, Տի-
րոջ Յարութենէն վերջ, պիտի քարոզէր
յաւիտենական թագաւորութիւնը հեթանոս
երկիրներու մէջ:

Հաւանական անպատեհութեանց և թիւ-
րիմացութեանց առաջքը աննելու համար,
Յիսուս կը քարոզէր առակներով, և աւելի
վերջ կը բացատրէր իր աշակերտներուն:

Առակներէն առաջինը Սերմանացանինն
է զոր Մարկոս Աւետարանիչ կը ներկայացնէ
իր առինքնող ոճով: «Գարձեալ սկսաւ ու-
սուցանել առ ծովեզերքն, և խոնկացն ըզ-
նովաւ ժողովուրդք բազումք, մինչև ի
նաւ մտանել նմա և նստել ի ծովուն, և
ամենայն ժողովուրդքն զծովեզերքն զցա-
մաքն ունէին. և ուսուցանէր զնոսա առա-
կօք բազում ինչ»: Աւետարանիչին քնա-
րական ոճին ետեէն զիւրին է երևակայել
Յիսուսի պատկերը որ ամբողջ հմայք և սէր,
կեցած իր աշակերտներէն մէկուն ձկնորսի
մակոյկին մէջ, պատմուճանը թրթռուն հե-
րկոյեան հովէն, կը բացատրէ՝ հրեաներու
կեանքին ա՛յնքան մօտիկ հողագործին սեր-
մանացանը:

Յիսուսի Տնօրինական գործունէութե-
նէն և քարոզչութենէն քիչ առաջ արդէն
Յովհաննէս Մկրտիչ նախակարապետ կ'ըլ-
լար երկնքի թագաւորութեան, երբ կը
մղէր ժողովուրդը ապաշխարելու, վասնզի
կ'ըսէր ան «Մերձեալ է արքայութիւնն
Աստուծոյ»:

Յիսուս կը սերմանէ, ու սերմերը կ'իյ-
նան հողիներու մէջ: Ոմանց մէջ կ'ածին,
բայց անոնք իրենց անձերը նուիրած են
ա՛յս աշխարհին, չեն կրնար բաժնուիլ անկէ
որդեգրուելու համար երկնքի թագաւորու-
թեան, միայն ձգտումը ունին արդար ըլ-
լալու: Կարծրացած զետին մըն է անոնց
հողին, աշխարհի հետ իրենց շփումէն. ան-
ընդունակ են մտնելու աստուածային խոր-
հուրդին մէջ: Ուրիշներ, այնքան նման մեր
օրերու մարդոց, ընդունելով ձշմարտութիւ-
նը, կը խանդավառուին ու պահ մը ետք
կը մոռնան, ա՛յնքան արագ՝ որքան բարձ-
րացած էր զիրենք հրավառող խանդավա-
րութիւնը: Թէև ըստ երևոյթին լաւ տրա-

մագրուած են, բայց չեն կրնար յարատեւել
և սերմերը անցնել. Աւետարանական բա-
ցատրութեամբ, չորցած զետինէ մը ետք
կը նմանին քարքարուտ գաշտի մը, որուն
հողը թէև առատութեան խոտտում մըն է
հողագործին, սակայն գործնականապէս
չարդարացներ իր վրայ գրուած յոյսը:
Անհանդարտ միտքերն են անոնք, նորու-
թիւններու հետամուտ. ուրախութեամբ կը
լսեն քարոզը, բայց կը մոռնան կամաւ,
երբ զժուարութիւններու հանդիպին: Բայց
ո՞ր զեղեցիկութիւնը — հոգեկան կամ բա-
րոյական կամ այլ — ձեռք կը բերուի ա-
ռանց զժուարութեան: Կան ալ ոմանք ու-
րանց մտքին մէջ բնաւ չի մտներ քարոզու-
թիւնը, սերմերը ճամբուն վրայ կը մնան
ու թուչունները կը կացահարին, կը տանին:
Սերմերը կ'իյնան թիւրես փուշով ծածկուած
տեղի մը մէջ. հատիկները կը խեղդուին
հոն՝ քանզի «սչ զոյր հիւթ երկիրն», կ'ըսէ
Աւետարանիչը: Աշխարհի հոգերն ու ցան-
կութիւնները, յոսի զգացումներն ու մի-
տումները, փուշերը կը խեղդեն ու կը սպան-
նեն ամէն լուրջ ջանք և ամէն ճիգ: Այն-
քան մակերեսային են երբեմն մարդիկ,
փոքրոզի և սնափառ, երկրային շահերու
մէջ ամբողջապէս կլանուած որ կը քշուին
կ'երթան կեանքի յորձանուտէն, իմա՛՛ կը
խեղդուին: Այսպէս կը յառաջանայ յաճախ
ողբերգական տուամը շատ մը մարդոց կեան-
քին: Յաւատենական կեանքի և անանց
թագաւորութեան մը սերմերը լիարուսն կը
նետուին անոնց մտքերուն և հողիներուն
գաշտին՝ հաստարագէտ, բայց անոնք չեն
ըմբռներ, — չեն ուզեր ըմբռնել, յամառելով
հեշտ կեանքի մը ցոփութիւններուն մէջ
մնալ: Այսպէսով հասկնալի կ'ըլլայ Քրիս-
տոսի յատկանշական խօսքերէն մին. — «Բա-
զում են կոչեցեալք և սակաւ ընտրեալք»:

Քիչերու սրտին մէջ պիտի իյնան Տի-
րոջ խօսքերը, ու անոնք ընտրեալները
պիտի ըլլան, ժառանգորդները յաւիտենա-
կան թագաւորութեան: Աշակերտները հա-
ւատարմօրէն պիտի անցնէին սերմերը,
բաշխելու համար բոլորին:

Հրեաները ոչինչ կը հասկնային Սեր-
մանացանին առակէն. Դատաւորներէն մին-
չև Հոովմէական տիրապետութիւն, նեա-
պէս զերութեան և ազատութեան մէջ սպ-
րած, անոնք պիտի ուզէին որ Յիսուս խօ-

սէր իրենց երկրային թագաւորութեան մասին. յեղափոխական մը ըլլար, Բարբարս մը ըլլար, որուն նախընտրեցին հետագային, ազատագրելով զայն և խաչելով զինք:

Պագափարներու տեղաւորումը և աճումը մեր մէջ, կախում ունի այն ընկալչութենէն որ մեր մտքինն է: Յիսուս թէ և կը սիրէր ամբողջ մարդկութիւնը, սակայն Իր աշակերտներն էին միայն որ մօտ ըլլալով իրենց Տիրոջ Անձին կրնային իմանալ Անոր առականներուն մեկնութիւնը: Անհրաժեշտաբար պատկերաւոր բացատրութիւններով պիտի քարոզէր Յիսուս երկրաքարէ և անտաշ ժողովուրդին և ամբոխին՝ որպէսզի կարող ըլլային իմանալ: Վարդապետութեան մը սկզբունքները իրրե ընդհանուր և վերացական բացատրութիւններ զիւրմբանելի չեն ժողովուրդի զանգուածէն. կարևոր է որ անոնք ըլլան մասնաւոր և թանձրացեալ պատկերներ, երբեմն սովորական կեանքէ առնուած, հասկցուելու և ըմբռնուելու համար: Ասոր համար առականներու պատմութիւնն ետք կը յաւելուր ձևեր ունիցի ականջս լսելոյ լուիցէն: Յիսուս կը մեկնէր առականներուն իմաստը Իր աշակերտներուն, կը նախընտրէր անոնց մէջ աճեցնել բարւոք սերմեր, որպէսզի անոնք ատօքանային, որպէսզի կարող ըլլային ուսուցանել հանուր մարդկութեան, որուն համար այնքան սէր ունեցաւ որ չի վարանեցաւ խաչուիլ: Եւ երբոր առանձինն կը հարցնէին առաքեալները Իրեն, կը պատասխանէր անոնց. — Ձեզ տուեալ է զիտել զխորհուրդս արքայութեան երկնիցս:

Առաքեալները ամենէն աւելի պիտի զիտնային արքայութեան խորհուրդը, վասն զի անոնք պիտի տային հեթանոսներուն յաւիտենական արքայութեան աւետիսը:

Մատթէոսի Աւետարանին մէջ կը ներկայացուին ուրիշ վեց առականներ երկնքի արքայութեան առնչութեամբ, որոնք մեկնելէն ետք Յիսուս կը հարցնէ Իր աշակերտներուն. — Ձ՞ո՞ ուստեք ասին զիննէն մարդիկը թէ իցեմ: Ապա զարձեալ. — Քիսկ դուք զո՞ ուստեք ասէք զիննէն թէ իցեմ . . . : Դիտէր Յիսուս թէ պարզ Իր աշակերտները կը հաւատային Իր Աստուածութեան, հետեւած էին Իրեն այդ հաւատքով, մինչ ամբոխն ու ժողովուրդին ծիրանաւորները չէին կրցած ըմբռնել ու

պիտի հալածէին զինք: Երկրային ու աշխարհային թագաւորութիւն մը կ'ուզէին: Ինչպէս ըմբռնէին ցեղային մօլիսաւնդութեան մոլուցքէն բռնուած խեղճ մարդիկը, Տիրոջ երկնայնութիւնը, յաւիտենական թագաւորութիւնը:

Առաքեալները առանց երկմտութեան յայտարարեցին թէ սգուն ես թագաւորը Խորայէլիս: Թագաւոր մը հպատակներ կ'ունենայ: Յիսուս հողեմ'ը հպատակներ կ'ուզէ միայն: Հպատակութեան ստացումը ներքին յատկութիւններու է կազուած: Իր քարոզութեան և վարդապետութեան մեր կեանքին մէջ արտայայտուելը, և սերմերուն բարւոք աճեցման և հոգեկան պայծառացման և առաքինացման յաջողութիւնը կրնայ յաւիտենական թագաւորութեան մը հպատակութիւնը ապահովել մեզի: Այս իմաստով եթէ կարենանք թօթափել հեթանոսական աշխարհայնութեան փառքը, կրնանք որդեգրուիլ յաւիտենական թագաւորութեան՝ որ կը հիմնուի ու կը մեծնայ սրտերու սրբաբանին մէջ:

Աշխարհի մեղքերէն շարքած մեր հոգին սերմերուն բանալով է որ անոնք կըրնան անձրևել հոն և աճիլ և պտղաբերիլ: Այսպէս կրնանք ընտրեալ անօթներս ըլլալ որուն մէջ կարենանք ընդունիլ Աստուածութիւնը և որդեգրուիլ յաւիտենական թագաւորութեան, որովհետեւ Աստուծոյ արքայութիւնը ոչ ժամանակաւոր է և ոչ ալ սահմանաւոր, այլ՝ յաւիտենական: Ըշմարտապէս ազրուած քրիստոնէական կեանք մըն է որ կրնայ մեզ առաջնորդել անանց թագաւորութեան փառքին, Աստուծոյ արքայութեան՝ որուն համար ըսաւ Յիսուս թի ներքս ի ձեզ էս:

Անհրաժեշտաբար ամէն ոք պարտի բերրի դաշտի մը վերածել իր հոգին, կարող ըլլալու համար աճեցնել Տիրոջ սերմերը զընդ միոյ վաթսուն և ընդ միոյ հարիւրս: Այլապէս պիտի նմանինք հեթանոսներուն որոնք երկրային թագաւոր մը կ'ուզէին, բայց անոր թագաւորութիւնը ժամանակաւոր պիտի ըլլար ու աշխարհի փառքին հետ շուտով պիտի թառամեր: Երկնային թագաւորութիւնն է միայն որ կ'արհամարհէ ժամանակը ըլլալով անսկիզբ և յաւիտենական:

ԶԱԻԷՆ ՎԱՐԴԱՊԵՏ Զ.